

ՏԱՄՆԵՐԿՈՒԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՈՒՀԻ ՄԸ, ՈՐ ԵՐԿՈՒԻ ՏԱՐԵԿ
Ի ՎԵՐ ԱՅՐԻ ՄՆԱՑԱՌ է.

Մշոյ հայ երեկելիներէն երկուքը, որոնք աեղւոյն Գաւառուն և Քաղաքու Ժողովոց մէջ անդամ են, կը փափագին իրենց բաւրեկամական սէրը աւելի սերտ կապերով ամրապնդել, որուն համար կը գործածեն իրենց զաւակները, մանչը 16 տարեկան և աղջկը 11 տարեկան։ Խնամութեան նախաբաննը եղող նշանաւխօսութեւնը տեղի կունենայ և երեկոյթներու շաբքէ մը յետոյ, ոլուակը ևս տեղի կունենայ։ Զմունամը ըսելու, որ այս աւրարողութեան ներկայ կը գտնուի նաև Ասածնորդ Հայը Սուբբը, որ փոխան լեցունկեկ Ժամոցի մը, ներբողալից Խրատական մը խօսելէ վերջ, և վեր կը հանէ երկու ընտանեաց միացումը, որոնք այն օրը պատակի ս։ արարողութեամբ միացուած էին, և կը յանձնարարէ ներկայ գտնուազներուն, որ օրինակ առնեն տեղւոյն ջոշերուն մէջ կատարուած այգափիսէ օրինակներէն։ Մեղքարուսինէն վերջ, հարսին վրայ կը նշմարուի մայր ըլլալու վեճակներ, և երկար սպասումներէ վերջ, մանսուկմօր ներսիդին գտնուազը, իր կարգին կուզէ լոյս արև տեսնել, և տղաթերքի ցաւերէն յետոյ խեղճ աղջնակը, երկար ու տաժանելի զիմագրութենէ մը վերջ, կիսակազմ, անշուչ մսի կտոր մը կը ծնի, զոր անմիջապէս կը վերցնեն ու կը թաղէն։ Գալով մօրը, 12 տարեկան տիկ։ Զարուհիին, 4—5 ամիս տառապելէ վերջ հազիւ հազ կազատի մահուան ահաբեկիչ ճիրաններէն։ բայց ի՞նչ ու գոյժ, երբ կը լսէ թէ իր սիրելի կողակիցը? արդէն մեկնած է այս աշխարհէն, իր այն թաքուն հիւանդութենէն, որ կը ծած լմնցուցած էր խեղճին սիրտը, և իր գեռատի ամուսնոյն լոկ մսի կտորի մը աշխարհ բերելը զինք բոլովովին յուսահատեցուցած էր, և վերջապէս ծննդաբերութենէն մէկ երկու ամիս վերջ հաղին աւանդած էր, որուն լուրն է, որ Զարուհիին կուտան իր ապաքինումէն վերջ։ Խեղճը կուլայ, կողբայ, բայց ի՞նչ օգուտ, հիմա կեսու ըը իր գլխուն վրայ կեցած, միշտ կանարդէ զինքը իր մեղքին համար, և միշտ ոս յանկերդը կը կըկնէ։ «Դուն սպանեցիր խեղճ Պետիկ»։ Զոյգ մահէն վերջ, առաւօտ մը կը տեսնուի խեղճ տասներկու տարեկան որբեայրին, ընկերացած կեսրանց տան սպասաւորին, եկած և կեցած է հօր գրան առջնը, և անընդհատ կը հարուածէ գուռը, արթնցնելու համար իր ծնողը, որ առաւօտեան անոյշ քունի մէջ ով գիտէ, իրենց

աղջկան դժբաղդութիւնն է, որ կերաղեն, թէ ուրիշ բաներ : Այսի կինը այսպէս իր ծնողաց մօտ կերթաց և երկու տարիէ ի վեր կոպասէ և ո՛վ գիտէ գեռ քանի՞ տարի ալ պիտի սպասէ, որպէս զի ուրիշ այրիացտծ այց մը գտնէ, որ բարեհաճի ամսունանալ իրեն հետ : Տիւար Բ. Խոսըով, որ այս տողերը կը գրէ մեղի, կաւելցնէ թէ այդ այսին, որ ապրիքով պղտիկ է նոյն իսկ մեր նախակրթարաններու միջին տարւոյն աշակերտներէն, ի՞նչ պիտի ընէ, կրկին ամսունանալ, երկտասարդի մը հետ անկարելի է, գալով տարէցին, ան ալ բնականաբար պիտի մտածէ և խեղճը, զրկուած իր կուռական հարստութենէն, պիտի սպասէ ու սպասէ թերես ... վերջին գալստեան : Գաւառուի մէջ տառնեակներով կը համրուին 12—20 տարեկան որբեացրիներ : Որպես ասոնց պատճառը գտնելը և զանոնք գարմաննելը գժուար է :

Ըստ իս, այս գժբախտութիւններու առաջքը կընանք առնել, եթէ մեր գաւառային թեմերու առաջնորդները քիչ մը խղճմտութեամբ ընտրենք, օր և համար .

1. Մեր գաւառներու թեմերը շատ քիչ պէտք ունին առաջածաբանութեան վարդապետներու :

2. Մեր գաւառային թեմերը՝ պէտք չունին ֆրանսերէնի, անգլիերէնի, գերմաններէնի և եւրեմն ալ աւելի լեզուներու քաջ հմուտ վարդապետներու :

3. Պէտք չունի Հայ. Կաթողիկէ և Առաք. Ս. Եկեղեցւոյ դարերէ ի վեր ընդունած և անայլալ պահած ծէսերը փոխելու կամ բարեկարգելու կարող վարդապետներու :

Եւ գեռ շատ մը բարեմասնութիւններ, որոնց երբէք պէտք չունին մեր գաւառի թեմերը, այլ պէտք ունին մեծամասնաբար՝ բառիս բուն նշանակութեամբ, անուս ժողովուրդը հովուելու կարող և վարժ վարդապետներու, որոնք քիչ շատ հմուտ ըլլան եկեղեցական ծէսերու, և ամեն բանէ աւելի, կարող ըլլան ժողովրդեան մէջ արիատացած որոմները հաղելու, եւ անոնց տեղի բարի նունեցեր սերմանելու : Սակայն մենք անոր փոխարէն ի՞նչ կընենք, գիտէք. 17—18 տարու տղաքները կը ժողվենք, կը զրկենք Կարելանք կամ նրուտղէմ, 6—7 տարի վերջ 25—26 տարեկան եղած ատեննին կուտանք անոնց վեղար և գաւազան, և առանց վարաններու կը զրկենք այնինչ գտւառը, որուն առաջնորդն ալ, որ Հայր սուրբ է, թեմին շնորհիւ Սրբազն Հայր կըլլայ Պօլիս գալ փափաքելով, պղտիկ բան մը պատրուակ կը բռնէ և հրաժարականը հեռագրով կը զրկէ Կեղը վարչութեան և առանց սպասելու վարչութեան որոշման, ճամբար կելլէ գէպի Պօլիս, ուր հասնելուն, առաջին գործը կըլլայ

բերա, Թագուիմի շը ջակաները քանսիօնիու ըլլալ և վերը յիշած ամուսնութիւններու հրամանագիրներէն ժողուած դրամները մսիմէլ, և կը մնայ Պոլիս, վարելով թաղիմը քարոզչական պաշտօնը, զոր նախընտրած էր թեմական առաջնորդութենէն:

Գալով մեր նորընծայ վարդապետին՝ աներեակայելի աճապարանքով կը վազէ նոս պաշտօնատեղին և անմիջապէս կըսկի դործի, ստորագրելով ամսուս, հրամանագիրէր, յուղարկաւորութեան երթալ, պսակի արարողութեանց նախագահէլ, և լուսն, և վարչային ուրիշ գործեր տնօրինէլ, որոնց մէջ կանխիկէ ու Հօր Ժամոցը: Եւ գի՞տէք, ի՞նչ մեծ ճարպիկութեամբ կը կարդագրէ այդ ամեն եկեղեցական գործերը, որոնց վրայ այնքան տեղեկութիւն ունի, որքան ես, դուն, ան: Ալ ի՞նչ կըսպասէք այդպիսիներէն, որոնք իրենց շահը միայն կը մտածեն: Հետեւաբար, քանի որ մենք մեր այս նորընծաները վարժ, փուձառու և տարէցներու ձեռքին տակ չենք ժարպեր կրօնական այն գործին, որուն կը պատրաստուին, և երբ մեր փորձառուները մէկիկ մէկիկ կուգան կը հաւաքուին Կ. Պոլիս Կաթողիկոսական կամ Պատրիարքական ընտրութեան մը սպասելով հանդերձ, վարելով մայթաքաղաքիս եկեղեցիներէն միոյն պատուակալ քարոզութիւնը. լաւ չէ՞ր ըլլար, որ մեր այդ վարդապետներուն թեմի մը տիպար առաջնորդ ըլլալու պահանջումները ձեռնհատներու կողմէ դասաւանդուէին, ինչպէս կըլլայ մեր նախակըթարաններուն մէջ վաճառականական առմաքներու և հաշիւներու վերաբերեալ հարցը: Ասով նորընծան գէթ տեսականին մէջ մեծ դժուարութիւն չի քաշեր: Ասանկ ընելով՝ թէպէտե բոլորովին լուծած չենք ըլլար և մեզմէ առաջ շատերու կողմէ յուղած այս եկեղ. կենսական հարցը, սակայն քիչ թէ շատ չափաւորած կըլլանք վնասները, որոնք օր աւուր բազմապատկուելու վրայ են:

